

Պ Ա Տ Կ Ե Ր Ա Ջ Ա Ր Դ Հ Ա Ն Դ Ի Ե Ս

ԾԱՂԻԿ ՄԱՆԿԱՆՅ կը հրատարակուի 15 օրը մէկ անգամ :
 Տարեկան գինն է կոստանդնուպոլսոյ համար 40 դահեկան :
 » » Գաւառաց » 45 »
 » » Ռուսաստանի » 4 ռուպլի
 Բաժանորդագրութեան համար պէտք է գիմել, Կ. Պոլիս ,
 Էսքի Զապօթիյէ ճատտեսի Թիւ 63, Ն. Կ. Պերպերեանի տպա-
 րանն , իսկ գաւառներէն հետեւեալ հասցէիւ .

ՆՇԱՆ Կ. ՊԵՐՊԵՐԵԱՆ
 Հրատարակիչ Մ-ԼԷԻ Մ-ՆԻՆՅ Հանգիսի
 Կ. Պոլիս Էսքի Զապօթիյէ ճատտեսի, 63.
 نشان بر بریان در سعادت اسکی ضبطیه جاده سی و سوم و ۶۳
 Անվճար զրկուած նամակք և ծրարք կը մերժուին :
 Չհրատարակուած ձեռագիրք ետ չ'են արուիր :

ԲՈՎԱՆԻԱԿՈՒԹԻՒՆ

Սանտրերգ Մաննիկին [Ռ. Յ. Պերպերեան] . —
 Հանգանակութիւն . — Գիւղակին կօշկակարը .
 [Տեգրան Գ. Զրարեան] . — Մանկական զուար-
 ճալիք [Մ. Գ. Մօզեան . — Գիտական զբօսանք .
 [Մ. Գ. Մօզեան] . — Տեղագրութիւն Ս. Կրու-
 սաղէմի [Տրդատ Վ. Պալեան] . — Թէ ի՞նչպէս
 կը փափաքէի ապրել [Յարութիւն Գ. Յովհաննէս-
 եան] . — Բարեկենդանի պատմութիւնը [Արշակ
 Զօպանեան] . — Խնդիրք . — Հանելուկք . —
 Ծանուցմունք :

ՍԱՆՏՐԵՐԳ ՄԱՆՆԻԿԻՆ

(Մայրն երգէ)

Իմ անուշիկ Մաննիկս , եկո՛ւր ,
 Սանտրեմ մազըդ գեղագանգուր ,
 'նստէ՛ խելօք աւջիս , Թո՛ղ տուր ,
 Ձէ՛ , չեմ սանտրեր ամուր ամուր :

Աղուոր մազերդ եղեր Թնչուկ ,
 Թափեր ծածկեր են քո աչուկ ,
 Տե՛ս , դարձեր ես ալապուճուկ ,
 Ու Թագչեր է՛ ցակատիդ շուք :

Զրգեմ դե՛նչակ քեզ մետաքսեայ ,
 Տե՛ս , բերեր եմ Թասն արծամեայ ,
 Սանտրեմ սանտրով փրղոսկըրեայ
 Իմ Մաննիկիս գիսակն ոսկեայ :

Ապրի՛ս , աղջիկս իմ հընազանդ ,
 Բարի , հըլու ձայնի մօրկանդ ,
 Օրհնէ՛ քեզ Հայրն , որ յերկինս անդ ,
 Ո՛վ իմ հոգւոյս արեւ եւ խանդ :

Սիրե՛մ գըլուխդ այդ աննրման ,
 Աղամանդեայ Թագի արժան ,
 Հըրաշագեղ ծաղի՛կ բուրման ,
 Զմայլարար խնկոց խորան :

Թո՛ղ իւր քրսեն անուշաբոյր
 Ուրիշներու հերացն անբոյր ,
 Ստեղծողին վրսեմ համբոյր
 Օճեր աղջրկանս հեր լուսամոյր :



Դրբախաներու քընքոյշ սէգեր ,
 Հուրիներու հրեղէն մազեր ,
 Արեւներու ճահանջ-վարսեր
 Զարժե՛ն խարտեաշ Մաննիկիս հեր :

Երկնանրման շուրջ իւր ցակտին
 Դեղձան գանգուրք երբ տատանին ,
 Լոյս զըւարձունք եմ երային
 Ի տես ի գմայլ կը խոնարհին :

Ի՞նչ կտրիճներ անոյգ կայտան
Պիտի յուզեն խոպոպն իւր լճառ .
Իւր մէկ թեղին զոճ ո՞վ չի տար
Քանձ, ճոխուծիւն, Թագ գերափառ .

Սանտրեմ սանտրեմ սամոյր այս մագ,
Պրսակ գլխոյդ այդ կեզանագ .
Վա՛խ, ցաւեցա՛ւ . մեծնաս՝ մոռնաս .
Չեմ ցաւցուներ ալ, չե՛, Մաննաս :

Երբոր մեծնաս, հարս ընեմ քեզ,
Քոզ ոսկեծեղ դէմքիդ ածես,
Լուսաճցնուղ վարքըդ ցնցես,
Ամպոց տակէն իբր աստեղդ գէս :

Առատ ամեր պէս մագերուդ,
Խնդից անա՛նց պրսակ գլխուդ,
Յաւէ՛րժ գարուն անամպ ճակտուդ
Մաղթէ քեզ մայրդ ծընելագուծ :

Սանտրեմ որ մագդ ա՛լ երկընայ,
Եթէ այսքան աղուոր հիւմայ,
Քանի՛ շքեղ պիտի ըլլայ,
Մինչ ի կոճերդ երբոր իջնայ :

Տեսնողք ամէն ըսեն պիտի,
« Ի՛րամա՛րգ մ՛է սա գեղանի,
Կամ վարսագեղ նուրբ ուռե՛նի,
Թէ ոչ վարսամ մի արփենի » :

Ա՛լ լըմնացաւ, տո՛ւր մէկ պաչիկ,
Քեզ պէս ուրիշ չըկայ աղջիկ,
Ծամբըդ փայլեն գեղանիւսիկ .
Ե՛լ, շողողէ՛, չքնա՛ղ Աստղիկ :

Ռ. Յ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹԻՒՆ

Ուրախութեամբ կը ծանուցանենք թէ՛
հանգիստ երկրորդ թուոյն մէջ Գաղթայ-
եան որբանոցի անձնուէր հիմնադիր Սըր-
բուհի Մայրապետի հիւանդութեան առ-
թիւ ըրած հանգանակութեան հրաւեր-
նիս սիրով ընդունուէր է մեր Ազնիւ և
փոքրիկ Ընթերցողներէն, և որոյ առա-
ջին ու գովելի օրինակը տուաւ ազնիւ
օրիորդ Վերթինի Ռ. Սարը - Պոյաճեան,
աշակերտուհի Բերայի Արհեստագիտա-
կան աղջկանց վարժարանին, յղելով մեզ
10 դահեկան փոքրիկ նամակաւ մը, զոր
կը հրատարակենք ի ստորև :

Իսկ երկրորդ և նախանձելի օրինակն,
որ ամեն երախտագիտաց գովեստից ար-
ժանի է, կ'տայ Ագրիանուպոլսէն, Ազ-
նուուհի օրիորդ Եւփիմէ Յ. Սըվաճեան,
համանուն օրիորդաց վարժարանին հիմ-
նադիրն ու տէրը :

Ազնուուհի օրիորդն, աղջկանց վար-
ժարան մը հիմնադրած է նոյն քաղաքին
մէջ, և շատ տարիներէ ի վեր իւր անձը
նուիրած է տեղոյն Հայ օրիորդաց բար-
ւոք դաստիարակութեան, որոյ գեղեցիկ
պտուղն կը տեսնուի այսօր բարեգութ և
գովելի նպատակաւ մը :

Երբ Ազնիւ դաստիարակուհին կ'ստա-
նայ Ծաղիկ Մանկանցի երկրորդ թիւն,
կը կարգայ զայն ի ներկայութեան իւր
փոքրիկ և գթասիրտ աշակերտուհեաց,
որք արտասուելից աչօք կը իուծան իւր-
եանց ունեցածն տարով՝ հանգանակու-
թեան ձեռնարկել յատուկ տետրակի մը

միջոցաւ, և Աշակերտուհիներէն ոմանք
զայն իւրեանց տուներն ալ տանելով
Ազնիւ ծնողաց և ազգականաց կողմանէ
եղած նուէրներն ալ կը հաւաքեն, և
այսպէս 8-10 օրուան մէջ 2 Օսմ. և մէկ
քառթ ոսկի, այսինքն տեղւոյն ընթացիկ
դրամ, ոսկին 124 դէն 279 դահեկան
հաւաքելով մեզ կը յղեն, զոր անձամբ
յանձնեցինք Սրբուհի Մայրապետին :

Ահաւասիկ հանգանակութեան մաս-
նակցող ազնուուհի և գթասիրտ Օրիոր-
դաց անուանքն :

Եւզրակէ Մ. Թուրքուճեան	Ղ. Փ. 17 25
Վերթինէ Գ. Աղասեան	12
Վերթ օրիս կոստանեան	6
Վարդանոյշ Ռուբէնեան	6
Մաննիկ Պարոնեան	6
Հայկանոյշ Մերամէթճեան	6
Ջապէլ Տեօվէթեան	6
Եղիսաբէթ Եսայիւն	6
Նազիկ Յ. Քիւրքճեան	3
Աարինէ Աւետիսեան	3
Մարբուհի Ոսկերչեան	3
Բարբոս Թ. Պասմաճեան	3
Սիրանոյշ Յ. Եղազպետեան	3
Վերթինէ Յ. Պարթիսեան	3
Եղիսաբէթ Յ. Եղազպետեան	3
Վերթինէ Փորթուգալեան	3
Աշիէն Խօշտեան	3
Վերթինէ Եղիսազարեան	3
Մաննիկ Թ. Մէնզիլճեան	3
Եղիսաբէթ Աղասեան	3
Մարբուհի Կ. Եղազճեան	3
Բարեպաշտուհի ոմն	22 50
Հաւաքեալ ձեռամբ Օր. Նազիկ Քիւրքճեանի	39
» » Օր. Վերթ օր կոստանի	25 25
» » Օր. Սիրանոյշ Եղազպետի	24
» » Օր. Ազնիւ Սաղաթիէլի	16
» » Օր. Աարինէ Աւետիսի	15
» » Օր. Վերթինէ Մարգիսի	12
» » Օր. Մաննիկ Մինդիլճի	12
» » Օր. Բարբ. Թ. Պասմաճի	9
	279
Օր. Վերթինի Ռ. Սարը-Պոյաճեան (Պօլիս)	10
	289

ՆՇԱՆ ՊԵՐՊԵՐԵԱՆ

Կարգալով թիւ 2 Իրադիկ Մանկանցի մէջ Սըր-
բուհի Մայրապետի նկատմամբ Չեր տուած բա-
րոյական խրատը, ուղեցի այդ բարի և անձնուէր
Մայրապետին և իւր սնուցած որբերուն փոքրիկ
ծառայութիւն մը մատուցանել, յուսալով որ իմ
հասակակիցներու ալ բարի օրինակ կը հանդի-
սանամ Ազդ ընդ դրոյս կ'ընդունիք դանձանակիս
մէջ զբօսանքի համար ժողոված տասը դահեկանը,
զոր կը խնդրեմ հասցնել առ Սրբուհի Մայրապետն :

ՎԵՐՊԵՐԵԱՆ Ռ. ՍԱՐՐ-ՊՕՍԱՃԵԱՆ
ԱԿՄԵՐՈՒՄԻ ԲԵՐՈՅԷ ԱՐԿԵՐՈՒՄԻ
ՎԱՐՔԱՐԱՆԷ

ԳԻՒՂԱԿԻՆ ԿՕՇԿԱԿԱՐԸ

Արեւը, շառագոյն շողերով շրջապատ-
ուած, կ'սկսէր հորիզոնին մի քանի կա-
պոյտ և չերտածեւ ամպերու ետին կոր-
սուիլ . . . : Գիւղացիներու կառքերն սա-
լայատակին վերայ կը թաւալէին երկար
ստուերներ ձգելով իրենց ետին : Ձիւ-
րուն զանգակներու զօղանջիւնն, կա-
ռապաններու անհասկանալի երգերուն
յետին միմունջներն, — Մերթ ընդ մերթ
ընդմիջուած ձիւրուն ուղղեալ հրամա-
յական համառօտ հայհոյութիւններով—

խարազանց շաչիւններն, և անիւներու
ձռնչիւնն, երեկոյեան վերջին աղմուկ-
ները կը կազմէին :

Կրօնէ կօշիկակարը, իւր սովորութեան
համեմատ, կրպակին փեղիկերը առանց
նախապէս գոցելու դուրս կ'ելնէր, գիւ-
ղին անդիլի ծայրը գտնուող գինեատունն
երթալու համար : Միշտ այսպէս կ'ընէր,
վերադարձին կը գոցէր խոնու թը :

Կրօնէ կօշիկակարը չէր վախնար որ գո-
ղերը կրնային իւր մեկնելէն յետոյ մըտ-
նել կրպակը : Մեծ վստահութիւն ունէր
գիւղին բնակչաց վրայ : Եւ արդէն այս
գիւղը լաւարարոյ բնակիչներ ունէր .
բնակչաց միակ մտլութիւնն էր երեկո-
ները այցելել գիւղին մէկ գինեատունը :
Կը ճանչնային հայր-կրօնէն, որ աղ-
քատ էր գրեթէ, և որ գիւղին միակ
կօշիկակարն էր . և ոչ ոք կը մտածէր
մտնել անոր խոնու թը կողպտելու հա-
մար կօշիկները :

Կօշիկակարն գրեթէ ամեն երեկոյ կը
գինովար . թէպէտ և ամեն անգամ ըս-
տակը ինք չէր տար : Երբ գինեատունը
կը մտնէր, ամեն ոք զինքը կը բարկէր
ծիծաղկոտ դէմքով մը, և իր քով կը
հրաւիրէր կարմրայտ կօշիկակարը : Չա-
փազանց չէր խմեր սա, երբ ուրախու-
թիւն մ'ունենար, կը խմեր, որչափ որ
տրուէր իրեն : Եւ այն պարագային մէջ
չափազանց կը լինէր այս : — Լա՛ւ շահ,
Կրօնէի համար :

Այդ երեկոյն, երբ կրպակէն դուրս
ելաւ, ամեն մարդ կը նայէր որ այս ծե-
րուկը, իւր կարմիր և խոշոր քթին եր-
կու քովերը ունէր երկու խոշոր և այ-
լանդակ ծալեր . — այսինքն կը տեսնէին
որ, այս Բագոսի տաճարը սիրող ծերու-
կը ուրախութիւնն ունէր : Լայնեզր և սև
չուխայէ անգարգ գլխարկ մը դրած էր,
այս քիչ մը փոշիով ծածկուած գլխարկ
ըսուած բանին տակէն, ալեխաւն մա-
զեր կ'երեւային : Խոշոր յօնքերուն տա-
կէն պզտիկ աչքեր ուրախութեամբ լե-
ցուն, գետին կը նայէին՝ կարծես համ-
բելով սալայատակին քարերը : Կատրոյտ
թիկնոցի մը թեզանիքներուն մէկուն
տակէն կարմիր, խոշոր և ճաթրտած
ձեռքի մը մէկ մասը կ'երևար . միւս ձեռ-
քով ալ հաստ և կազիլի փայտէ գաւա-
զան մը բռնած էր : Այս գաւազանին
վրայ, զմեկնով տաշուած կտորներ կը
տեսնուէին, զորս ինքն իւր պարագոյ
ժամերուն մէջ իբր զբօսանք շինած էր :

Ահաղին կօշիկներով կը քայլեր մաք-
րուած սալայատակին վրայէն, և երբ
աչքերը կը վերցնէր նայելու թէ ինչեր
կ'անցնի շուրջը, կը տեսնէր բարեկամ
մը, որու բարև կուտար խնդալով :

Չմոռնանք ըսել թէ հայր Կրօնէ երբ
տուուօտէն մինչեւ իրիկուն շատ ստակ
չահած ըլլար, խիստ գոհ և միշտ ուրախ
կը լինէր . և ով որ դէմը կէլնէր իւր
ծանօթներէն, միշտ անոր բարև կու-
տար : Իսկ երբ հակառակը պատահէր,
անտարբեր և երբեմն ալ խոժոռ գլխօք
կերթար գինեատուն, և ոչ ումեք բարև

կուտար : Գացած ատենն , ինքնիրեն անխնայաբար կը մտնար , և ատենք , այնքան ծիծաղաշարժ կը թուէին իր ծանօթներուն , որ կը գոչէին .

— Հայր Կրօնէին քթին երկու քովերը այսօր ծալ չկայ . . . :

Եւ հայր Կրօնէ ատենք չէր խմանար , որչափ որ ալ անոնք բարձր ըսէին :

Երբ կրպակէն դուրս ելաւ , ինչպէս ըսինք , շատ ուրախ էր , որովհետեւ շատ ստակ շահած էր առաւօտէն մինչեւ իրիկուն :

Արեւը արդէն մայրը մտած ըլլալով , մութը տիրած էր . և հետեւաբար սրբաբանները կանթեղներով լուսաւորուած էին :

Երբ նա կը քայլէր սալաշատակին վերայն , առանց շուրջը նայելու , լուսով ողորւած սրճարանի մը առջեւէն անցաւ , և ձայն մը լսեց որ կ'ըսէր .

— Ո՛ւր , հայր Կրօնէ :

Կօչկակարը աչերը վերցուց և տեսաւ որ սրճարանին դրան սեմին վերայ կեցած էր մարդ մը . կռակը դէպ ի սրբաբանին լոյսին դարձուցած ըլլալով , երեսը դէպ ի փողոցը , այսինքն մութին կը նայէր . հայր Կրօնէ չկրցաւ ճանչնալ այս մարդը , որ սակայն զինքը լուս կը ճանչնար , քիտրոցէն անցած ատեն սրճարանին լոյսը երեսին զարկած , ըլլալով :

Կօչկակարը կեցաւ և անոր նայեցաւ հետաքրքիր նայուածքով մը : Մարդը կրկնեց .

— Ի՛նչ . . . միթէ չե՞ս ճանչնար զիս : միթէ այլ ևս քու ամենէն սերտ բարեկամներդ չպիտի ճանչցուն քեան . . . :

Կրօնէ անոր մօտեցաւ ինքնիրեն մըրմըռալով .

— Սատանան տանի զիս եթէ . . .

— Յանկարծ զայն ճանչելով գոչեց . Վայ . . . դո՛ւն ևս եղեր . Բէ՛միՓա . . . :

Այս մարդը որ շատ կ'երգէր , զինքը Բէ՛միՓա անուանած էին :

— Չարմանալի՛ բան , միթէ զիս չե՞ս ճանչնար :

— Այո՛ , բայց մութին մէջն էր երեսդ :

— Ո՛ւր կ'երթաս . . . ուրախ կը տեսնեմ այսօր զքեզ :

— Չորս օրէ ի վեր ստակ մը չեմ շահած գրեթէ , այսօր , այդ օրերուն տեղը լսեցուց :

— Գինետուն կ'երթաս :

— Այո՛ , « Ոսկի Ասաղ » :

— Ի հարկէ . — Բայց , հայր Կրօնէ , չե՞ս հարցներ ինձ թէ — « Կրնա՞ս հետս գալ . . . »

— Քալէ՛ ուրեմն :

Եւ հայր Կրօնէ և Բէ՛միՓա անուանեալն , ձգեցին սրճարանն ու պուլվարին ծառուղիներուն մէջէն դէպի « Ոսկի Ասաղ » գինետունը ուղղուեցան խնդալով և խօսելով ի միասին , և ներս մտան :

ՏԻՐԱՆ Գ. ԶՐԱՔԵԱՆ Աշակերտ Պերպլեան վարժարանի

Մնացեալն յաջորդ տետրով :

ՄԱՆԿԱԿԱՆ ԶՈՒՍՐՃԱԼԻՔ

Փոքրիկ Զարէհ առաւօտ մը , իւր պղզտիկ քրոջ նոյն գիշերը տեսած երազը կը պատմէ .

— Երեւակայէ՛ , քոյր իմ , կարկանդակավաճառի մը խանութին մէջ էի . ամէն տեսակ անուշեղէն և շաքարեղէն կերայ :

— Հապա ես ի՞նչ կուտէի այն ատեն :

— Զարէհ , տխուր դիմօք մը .

— Դո՛ւ , հոն չէիր :

Փոքրիկ Հայկունի գրպանէն թաշկինակը հանելով , սկսաւ լալ :

Հայրն ուղղելով հասկնալ թէ՛ իւր զաւակին ի՞նչ յառաջադիմութիւն ըրած է քերականութեան մասին :

— Ինչ է հաւկիթ մը , կը հարցնէ :

— Գոյական մ'է :

— Ի՞նչ սեռ ունի :

— Հայր , չեմ գիտեր : Արական է երբ



աքաղաղ մը ամէ , իդական՝ երբ հաւ մը ամէ :

Մանկիկը կողանդ չէքներու վրայ կը խօսի :

— Մայրի՛կ , այս տարի ևս ինձ կազանդէք պիտի տա՞ս :

— Այո՛ , սիրելիս , եթէ խելօք կենաս :

— Եւ ի՞նչ պիտի տաս :

— Կազանդին օրը կը տեսնես :

— Ո՛չ , հիմակուրէն ըսէ , որ անոր համեմատ խելօք կենամ :

Մայրիկը իւր փոքրիկ զաւակը ծնդացը վրայ առած , ձեռքը նարինջ մը բռնած է :

— Ո՛րը աւելի կը սիրես , սիրելիս : Մայրիկը թէ նարինջը :

Մանկիկը պահ մը մտածելէն յետոյ .

— Ա՛նեհէն աւելի կը սիրեմ մայրիկը , որ ինձ նարինջ պիտի տայ :

ՏԻԿԻՆԸ փոքրիկ աղջիկ մ' ունի որ երբ

բեմն շատ ալ քունը չը տանիր , մինչեւ խակ արթուն է : դեռ երբ մայրն իւր կեղծ մազերն կը հանէ :

Գիշեր մը , տղեկը այս արարողութիւնը տեսնելով հետաքրքրական ձայնիւ մը մօրը կը հարցնէ .

« Մայրի՛կ , ի՞նչու գիշերները պառկած ժամանակս իմ մազերս ալ չես հաներ :

Քարգմ :

Մ. Գ. ՄՕԶԵԱՆ

ԳԻՏԱԿԱՆ ԶԲՕՍԱՆՔ

ՃՆՇԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԿԱԶԵՐՈՒ

Աւասիկ լայն բերանով սրուակ մի գոր հորիզոնական դիրքով կը բռնեմ և բերնին մէջ կը հաստատեմ խից մը : Կ'ուզէք կ'ըսեմ ներկայ եղող բարեկամի մը , վըչէլ խցին վրայ : Գրաւ կը դնեմ որ չպիտի կրնաք զայն սրուակին մէջ մոցնել :

Բարեկամս մէկ ձեռքով և կառնու շիշն , ինչպէս կը ցուցնէ մեր պատկերն : Իւր փորձին յաջողութեան վերայ վստահ եղող անձի մը նման , այտերըն կ'ուռեցնէ աներկիւղ և յանդուգն . բերանն օդով կը լնու , և ուժգնութեամբ կը փչէ խիցին վրայ զայն սրուակին մէջ դրկելու գիտաւորութեամբ : Սըլսա՛լ . այն պահուն յորում կը փչէ խիցն իբրև թէ ներքին զսպանակէ մղուած ըլլար , բերնէն

դուրս կը նետուի և գործողութիւնը կատարող անձին շրթանց կուգայ դպչիլ : Սոյն երեւոյթին բացատրութիւնը դիւրաւ կը տրուի :

Շիշին նեղ բերնէն փչած ժամանակնիս ներքին օդը կը ճնշուի և զօրութիւնն մեծնալով , դուրս կը նետէ խիցն : Օդին մղիչ զօրութիւնն այնքան աւելի ուժգին կը լինի որքան սաստիկ փչենք :

Յաջողելու համար , մի քանի զգուշութիւնք կարեւոր են . պէտք է որ սրուակին ներքին կողմը թրջուած չ'ըլլայ և բերանն բացարձակապէս չոր եղած լինի : Երբ խոնավութիւն գոյանայ խիցին և սրուակին մէջ , այն ատեն փորձին յաջողութիւնը տարակուսելի կը լինի : Բարակ սրուակ մը պէտք է գործածել . կազային ըմպելիներ պարունակող շիշերը կը յարմարին սոյն խաղին :

Քարգմ :

Մ. Գ. ՄՕԶԵԱՆ

ՏԻԿԻՆԸ փոքրիկ աղջիկ մ' ունի որ երբ

ՀԱՍՏԱՌՈՅ ՏԵՂԱԳՐՈՒԹԻՒՆ ԵՐ ՈՒ Ս Ա Ղ Է Մ Ի

ԵՒ

ՍՐԲԱԶԱՆ ՏԵՂԵԱՅ

ԳՂՈՒԻ Է.

Տաճարն Սուրբ Աստուածածնայ

Շարունակութիւն տես տետր 2

Երկու ազգի պատարագէն յետոյ, գերեզմանին առջեւ, մենք հիւսիսակողմն, իսկ Յոյնք հարաւակողմն մէջմէկ մասի թուրուսագա կը դնենք, որք մինչեւ միւս առաւօտ շարունակ կը վառին:

Ս. Աստուածածնայ գերեզմանի մատուռն վրան վարագոյրներ կախուած երկու դուռ ունի, մին դէպ ի հիւսիս մեզ սեփական է, և միւսն ալ դէպ արեւմուտք կը նայի Յունաց սեփականուած:

Արեւմտեան դրան վրայ մենք ունինք մի նեղ ու երկար մի պատկեր, որ կը ներկայացնէ «Վերախոխումը» Ս. Աստուածածնայ, որուն առջեւը ունինք մի մշտափառ կանթեղ: Սոյն պատկերի հարաւային կողմը եղած արծաթապատ մեծ պատկերն ու առջեւի մըշտափառ կանթեղն ալ Յունաց է: Հիւսիսային դրան վրայ ևս երկու պատկերք և երկու կանթեղք կան, մին մերն և միւսն Յունաց է:

Սուրբ Գերեզմանի դրսի կողմն արեւմտեան պատին կից հիւսիսային կողմն է մեր Հայոց ազգի սեփական Աւագ Սեղանն, ինչպէս յառաջագոյն ըսինք Հեթում Բ. շինել տուած է 1300 թրուակահին:

Ս. Գերեզմանին հարաւային կողմն է մեր ժամարարաց զգեստաւորելու տեղն, որուն առջեւը կիսապատով մը փակուած է: Այս տեղւոյն հարաւային կողմն անկիւնաւոր խորանարդ տեղ մը կայ, որուն առջեւը տախտակով մը զատուած է, ուր կը դրուին մանկանց մամեր, գաւազան և այլ իրեր:

Գերեզմանին հիւսիսային կողմն պատին մէջ առանձինն լայն կամարով սեղան մը կայ, յանուն «Բարթոլոմէոսի և Թադէոսի», որու «Աւետման» սեղան ալ կ'ըսուի, այս սեղանն մեզ սեփական է առանձինն, յորում երբ և ուզ-

ուր կը պատարագենք և մեր թոյլաւորութեամբ ու հրամանաւ շարաթը մի անգամ ամէն չորեքշաբթի օրեր Ասորիք կը պատարագեն: Յետ պատարագին սեղանին վրայ որ և է, աշտանակ, զարդ եւ այլն ձգելու իրաւունք չ'ունին:

Այս սեղանի առջեւէն կ'երթուի Սուրբ Գերեզմանի ետեւի կողմը, այն է Տաճարին արեւելեան թեւը, որ ամբողջովին Յունաց սեփականուած է. սատ ունին առանձին սեղան յանուն «Ս. Աստուածածնայ» և աւագան, զանազան պահարաններ, սնտուկներ, և այլն:

Ս. Գերեզմանի առջեւի հրապարակը



ԳԵԹՍԵՄԱՆԻ ՊԱՐՏԷԶՆ



ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱՅԱՆՍԱՅ ԳՈՒՌՆ

խրաքանչիւր ազգ ևս ազատարար կը գործածեն. իւրաքանչիւրին Պատարագի ժամանակ դպրաց և ժողովրդեան համար: Մենք մեր Պատարագի ժամանակ խոր և կարպետ կը փուենք: Սոյն հրապարակին ճախակողմի պատն մերն է, զոր վարագուրաւ ծածկած և վարագուրին կիսէն վեր համաչափ 12 պատկերներ շարած ենք, պատկերաց վերի կողմը քիւ է, որուն վրայ նոյնպէս ծայրէ ի ծայր պատկերներ դրած ենք, մէն մի պատկերի առջեւ պղնձեայ աշտանակներ կան,

որոց ստորին կողմէն կանթեղներ կը կախուին հանդիսի օրեր: Սորա փոխարէն ալ կողմի պատն ալ Յունաց է յար և նման մերինին: Սոյն աջակողմեան պատի արեւմտեան անկիւնէն սիսեալ դէպ ի հարաւ մինչեւ մեծ աստիճաններուն վարի ծայրը պատին երեսը 6 կանգունի չափ տեղը Յոյնք պատկերներով և նեղ սեղանով մը զարդարած են, ուր կը կենան իրենց տեսուչը և դպիրներն իրենց Պատարագի ժամանակ:

Տաճարի հիւսիսային թեւին արեւելեան պատի ներսը եղած նեղ սեղանն ևս պատկերներն Յունաց է. այս տեղէն տախտակեայ սանդուղով կ'երևուի իրենց տեսչի սենեակն:

Տաճարի արեւմտեան թեւը ամբողջովին մեզ Հայոց սեփականուած է, ուր կայ սեղան մը յանուն «Ընծայման» շրջապատ որմոց առջեւ զգեստուց, զարդուց և կահուց պահարաններ դրուած են, որոց մէջ մի փոքր սնտուկ կայ Ասորեաց յատկացեալ: Ամբողջ շրջապատը վարագուրով ծածկուած է: Այս սեղանին վրայ շարաթը մի անգամ ուրբաթ օրերը Գարիք կը պատարագեն թոյլաւորութեամբ և հրամանաւ մերայնոց:

ԳԵԹՍԵՄԱՆԻ ԶՈՐՆ. Տաճարի դռնէն արտաքին դաւթէն երևելով, Գեթսեմանի ձորին ուղղութեամբք քիչ մը առաջ ձախ թեւին վրայ դէպ արեւելք, ճանապարհ է Ս. Համբարձման լեռը երևելու, այս ճանապարհին բերանը, աջ թեւի վրայ է «Գեթսեմանի պարտէզն»:

Այս պարտէզին մէջ աղթեց Տէրն մեր Յիսուս և ըսաւ. «Հայր իմ եթէ հնար իցէ, անցցէ բաժակս զայս յինչն...» Այժմ այս պարտէզն Հատինայ սեփականութիւնն է, չուրջանակի հաստատուն պատով պարսպած են, և ներսի կողմն ալ գեղեցիկ ծաղիկանոց ըրած են: Պարտէզին միակ դուռը կ'իջնայ արեւելեան հարաւային անկիւնը անել փողոցին մէջ: Դռնէն դուրս դէպ ի արեւելք ծայր մը կայ գեանին վրայ, որոց համար աւանդութեամբ կ'ըսուի թէ, Փրկիչն մեր հոս սպասել տուաւ, Պետրոսը, Յովհաննէսը և Յակովբոսը պատուիրելով անոնց, որ քրթուեն մնան և աղթեն: Դրան հարաւակողմը, քիչ մը հեռուն, սիւնի կտոր մը կ'երեւի, ասիկայ նշան

է այն տեղոյն՝ ուր Յուդայ մատնութեան համար լուսաւ Փրկչին:

Յիշեալ տեղերէն ետ դառնալով և Գեթսեմանի պարտիզին արեւմտեան պատին տակովն յառաջանալով, որ մեր աջ կողմն է Գեթսեմանի ձորն, որուն մեծն Վարդապետ Վարդան և Ջահից ձոր ասլ ըսուիլն կը յիշէ: Այս տեղէն երեսնիս դէպ ի Ս. քաղաք դարձուցած ժամանակնիս պարսպին վրայ կ'երեւի Սողոմոնեան Տաճարի և Ողորմութեան դուռը քար վերջէն դարձեալ պիտի տեսնենք ներսի կողմէն, երբ Սողոմոնեան Տաճարի նկարագրութիւնն ընենք:

Այս դուռն պատով հիւսուած է եւ ունի կրկին կամար երկու ոտքերուն վերայ, որոց ամէն մէկուն լայնութիւնն 2 մէթր է, ամէն մէկ կամարին լայնութիւնն ևս 2,85 մէթր է: Կամարներուն շուրջանակի դուռս ցցուած մասերն, տերեւածեւ քանդակներով զարդարուած է:


Այս դռնէն մտաւ քաղաքն յաղթանակաւ, Տէրն մեր Յիսուս Քրիստոս Մաղկազարդի օրն, և Հերակլ կայսր՝ որ Կենաց Փայտն Պարսից ձեռքէն ազատելով, ունն առած, և որ տարաւ Գողգոթայի վրան տնկեց ի տես հաւատացեալոց:

Ճանապարհն, որ միշտ դէպ ի արեւմուտք շեղելով կ'երթայ, յառաջ տանելով կամուրջի մը կը հանդիպինք, որ շինուած է Գեթսեմանի ձորին մէջ Կեղբոնի ըսուած հեղեղատին վրայ: Այս տեղոյն համար աւանդութիւնք զանազան են: Լատինք կ'ըսեն, թէ Հրէայնէրը Յիսուսը բռնած ժամանակնիս երբ հոս հասան կամուրջին վրայէն չանցնելու համար, հարաւային կողմէն վար Կեղբոնի հեղեղատին մէջ ձգեցին զինքը, որ անկէ անցնին: Իսկ մերայինք կ'ըսեն, թէ Հրէայք իրենց քահանայապետէն դուրսալ, նախանձելով և թշնամանալով երուսաղէմի առաջին եպիսկոպոս Տեառն - Եղբայր Յակոբոս առաքեալը Տաճարի աշտարակէն հոս գահալիքեցին, և թափիչներն ալ, որ լուսայք կ'ընէին ձորին մէջ, վերան հասնելով իրենց թակերովը զլիսուն սկսեցին զարնել, որ այս տեղ հողին աւանդեց:

Կամուրջին դէպ ի արեւելեան կողմը և հեղեղատին ձախ դին կը տեսնուի «Աբիսողոմայ արձանը» զոր Աբիսողոմ իւր կենդանութեան ժամանակը ինքն կանգնել տուաւ. Բ. թափ. ԺԸ. 18:

ՏՐԴԱՏ ՎՐԳՊ ՊԱԼԵԱՆ

[Շարունակելի]




Թէ ի՞նչ ՉՊԵՍ ԿԸ ՓԱՓԱՔԷԼԻ ԱՊՐԻԼ

Մարդիկ ի ընէ կունենան յինքեանս վախաքներ՝ թէ՛ առ ընտանիս, թէ՛ առ ազգն և թէ՛ առ ընկերութիւն՝ որք միմեանց յարած են սերտ աւանդութեամբ:

Ես ալ մինչեւ ցարդ կազմած եմ այդպիսի վախաքներ որոց առաջինն և գերագոյն կը համարիմ զայն՝ զոր կը տածեմ առ ընտանիս, և կրնամ համարիլ

այդպէս, զի ի՞նչ է ազգութիւն. ոչ այլ ինչ՝ բայց եթէ ընտանեաց հաւաքում մը: զի ինչո՞ւ համար կաշխատի մարդ եթէ չկան ընտանիք և ազգութիւն: Արդ, կը վախաքէի որ ունենայի երկայարկ յարմար տուն մի՛ քաղաքին կեդրոնէն մի քիչ հեռի բացավայրի մը մէջ, առուել մտազեղջական ընդարձակ և դեղեցիկ տեսարանի քան քաղաքի հոծ երևութիւն. ամառ ատեն ծովուն հողմն անխափան շնչը իմ տան. կարևոր կահկարասիք հաճոյ երևոյթ մը տային բնակարանիս. առջեւն գտնուէր պարտեզ մի յարում կարող լինէի մշակել բանջարեղէն և ծաղիկ և մի քանի պողատու ծառեր. նորա մտէն հոսեր կարկաչահոտ՝ փոքրիկ տուն

թիւնք լինէին: Գիշերները չերթայի ի սրճարան — որպէս տիրած է այս յոռի սովորութիւն քաղաքիս մէջ. մաղթելի է սակայն որ բարեփոխուի այս յոռի սովորութիւն — ունենայի ընտրեալ բարեկամներ, զանոնք իմ տուն հրաւիրէի, կամ ես նոցա տունն երթայի, ընտանեկան երեկոյթներ կազմէինք յորս ոչ թէ անօգուտ և վնասակար խաղեր խաղայինք ու սնտախ խօսակցութիւնք և վիճարանութիւնք լինէին, այլ՝ օգտակար ընթացումներ, ընտիր խօսակցութիւնք, ի հարկին օգտաշահ վիճարանութիւնք և ընտիր գաղափարաց արտայայտութիւնք. այս կերպով իմ օրական աշխատութեանց յոգնութիւնք բոլորովին պիտի թեթև-



ԱՐԻՍՏՈՂՈՍՏԱՅ ԱՐՁԱՆ

մը որ խիստ թանկագին՝ պիտի թուեր ինձ թէ՛ յոռոգումն սրբաբնիկ յամրան, և թէ՛ ի պէտս իմ տան. արեգ դէմ լինէր պարտեզս և լուսոյ ճառագայթք առաւօտէ ցերեկոյ ողորկէին տունս. պարտեզիս մէկ անկիւնն ունենայի հաւնոց մի ուրկէ հայթայթէի բան մը նախաճաշի սեղանիս համար:

Երեկոյին՝ օրական ծանր յոգնութիւններէս վաստակեալ տուն վերադարձած՝ մտնէի ի պարտեզ, նստէի ծառի մը հովանոյն տակ, կամ, անկոց վրայ աշխատելով, զուարճանայի. յետոյ՝ ընտանեօք սեղանին շուրջը բոլորուած ընթրէինք ընթրեաց ժամուն մերթ հաճոյական, մերթ տխրական ու միանգամայն խրատական վէպեր պատմուէին, խօսակցու-

նային և նմանապէս բարոյական նոր օգուտ, նոր բարիք յառաջ պիտի դային:

Կը վախաքէի ինձ յարմարագոյն դործըն, կամ որ նոյնն է, արհեստն սովորիլ կատարելագոյն. կը սիրէի որ առաւօտուն կանուխ գործոյս երթայի. միշտ յառաջ դիմելի ի նմա և նորանոր գիւտեր ի լոյս ընծայելի, բախտին ձախորդութիւններէն չխրտջիլ և իմ հանգիստած դժուար արգելքներուս հաստատամտօրէն զիմադրելի և արխարար յաղթելի նոցա. միայն թէ լինէի աշխատասէր, գործօն, ուղիղ, արդար, հաւատարիմ, ունենայի կարգապահութիւն և խնայողութիւն. քան զի ի շնորհս սոցա միայն պիտի կրնայի տիրանալ հեազհեազ հարստութեան. առանց սոցա ոչ որ կարէ հարստանալ:

խիստ հպարտ պիտի գգայի ինքզինքս երբ կարողանայի ամենեցուն վատահումիւն յիս գրաւել իմ ուզողութեամբ:

Սակայն հաճելի չպիտի թուէր ինձ, և ոչ այլոց, եթէ իմ գործոց միայն յարած լինէի սերտիւ. կը փափաքէի որ իբրև անգամ ընկերութեան՝ ազգային գործոց մէջ մաս մ'ունենայի. լինէի ազգային պաշտօնեայ մի, աշխատէի ի յառաջդիմութիւնը դպրոցի, ի պայծառութիւն եկեղեցւոյ. միշտ նախադաս համարէի հանրային շահն ու օգուտն անհատականէն, ողորմէի աղքատաց, օգնէի խեղճերու, թշուառաց, նաև կը փափաքէի որ ես ինքս առանձին, կամ ընկերակցութեամբ, հանրային և բարեգործական հաստատութիւններ շինել տայի:

Այս փափաքներ, կարծեմ, զիս երջանիկ պիտի կրնային ընել և ես ի շնորհս սոցա լաւ կատարած պիտի ըլլայի դերն զոր ունիմ յաշխարհի:

ՅԱՐՈՒԹԻՒՆ Գ. ՅՈՎՀԱՆՆԵՍԵԱՆ

Աղակերտ Լ. Վարժարանի
Կիրասնոյ



ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

« Եկէք պզտիկ պատմութիւն մ'ընեմ ձեզի, ըսաւ հայրիկն և բազմոցին անկիւնը լաւ մը տեղաւորուելով կիսովին ծխած սիկարը պնակին մէջ դրաւ և պատրաստուեցաւ պատմելու:

Օգը ցուրտ էր այն գիշերը. ամպոտ երկնքէն անձրևի հեղեղներ կը տեղային անդադար: Մերթ ընդ մերթ ուժգին հով մը կը փչէր և կատաղութեամբ պատուհաններուն առջևէն անցնելով ապակիներ կ'երերցնէր աղմուկով: Բարեկենդանը շատ անհամ կ'ըլլար ի մեծ ցաւ մանուկ հասարակութեան: Նուազարաններու ձայներ կուգային երբեմն ասդիկն անդիկն, զորս կընդմիջէր, կը խափանէր ցեխոտ փողոցներուն և խորտուրորդ քարայտակներուն վրայ ինկող անձրևի կաթիլներուն միօրինակ և տաղակացուցիչ ժխորն:

Պզտիկները շատ տժգոհ էին. ցերեկը քիչ մնացած էր որ լային տեսնելով փողոցներուն թափուր մնալը և հաւկիթիկ հանդիսին անշուք և հարևանցի կերպով կատարուելը: Հայրիկը մէկ մէկ աշուռը դիմակ բերած էր իւրաքանչիւրին համար. այդ դիմակներուն տեսքը քիչ մը փարատած էր իրենց տրամութիւնը: Այլ երբ պատմութիւն մ'ընելու համար կանչեց զանոնք հայրիկը, ալ բոլորովին մը խիթարուեցան և խնդալով, ցատկելով, իրարմէ առաջ հասնիլ ջանալով վազեցին բազմոցին վրայ ելան, հայրիկին դիմացը շարուեցան և իրենց սև աչուկները խոշոր խոշոր բացած սպասեցին լուս և ուշադիր:

Հայրիկը ճաղատ և սեխածեւ գլխով, նեղ և մազոտ ձակտով, խոշոր ականջներով և անհաբն կարմիր քիթով մարդ

մ'էր: Իւր երկայն ու ճերմակ գիշերնոցին վրայէն հաստ ու թաւ լմուշտակ մը հագած էր և գլուխը դրած էր իւր ծոպաւոր գտակը: Երբ պզտիկները եկան դիմացը շարուեցան, բարձին վրայէն իւր երկայն համրիչը ձեռքն առաւ և անգամ մը մեծ աղմուկով հազալէ վերջ այսպէս սկսաւ պատմել:

« Ատենօք պզտիկ տղայ մը կար, աղւոր խելօք, շնորհքով տղայ մը, ձենէ քիչ մը աւելի պզտիկ. բայց խելքը պզտիկ չէր, ամեն բան կը հասկնար, ամեն բան կը սովորէր: Գիւղին մէջ մարդ չկար որ զայն չը ճանչնար, ամենքը մատով կը ցուցնէին զանիկա և իրենց տղոց խրատ տուած ատեննին « Կիրակոսը չէ՞ք տեսնար, կըսէին, անոր պէս չըլլա՞ք »: Այդ գիւղին ծայրը դպրոց մը կար, ձեր դպրոցին պէս, քիչ մ'աւելի մեծ, որովհետեւ ան գիւղին մէջ շատ մարդ կար: Պզտիկ Կիրակոսը, թիւերը գիրքերով տետրակներով լեցուն, ամեն առտու խնդալով հոն կը վազէր և մինչև իրիկուն գլուխը կախած կ'աշխատէր: Վարժապետը շատ կը սիրէր Կիրակոսը. անոր գրպանը բարենիշներով կը լեցնէր: Բայց եկու տես որ այս խելացի և բարի տղան շատ աղքատ էր: Է՛հ, անանկ է այս աշխարհքը, զաւակներս, Աստուած ամեն բանը մէկ հոգիին չտար. մէկուն խելք կուտայ, մեկուն ստակ, անոր համար է որ ստակ ունեցողները շատ հեզ խելք չեն ունենար, խելք ունեցողներն ալ ստակ չեն ունենար: Այդ տղան հայրը խեղճ ձկնորս մ'էր որ հիւանդօտ և անձարակ մարդ մը ըլլալով շատ քիչ բան կը վաստկէր. հազիւ կրնար մէկ երկու հաց սուն տանիլ Կիրակոսին մայրն ալ աղէկ կնիկ մ'էր. գիշեր ցորեկ ան ալ կ'աշխատէր որ քիչ մը բան վաստկի. շատ Աստուածաժպտ կ'ը և ամեն գիշեր պտակած ատենը աղօթք կընէր որ յաջողութեան դուռ մը բանայ Աստուած և անփորձ պահէ իրենց պզտիկ Կիրակոսը որ օր մը անոր երեսն խնդան: Աստուած խեղճ մօրը առջի խնդիրքը շատ չէր լսէր, բայց երկրորդը միշտ կը կատարէր: Կիրակոսին վարքը բարքը մէկ հատիկ էր, հայրը մայրն ալ անոր վրայ նայելով կը մտաւային իրենց աղքատութիւնը: Կիրակոսը երկու եզրայր և երկու քոյր ունէր իր մէ պզտիկ. անոնք շատ անառակ էին և ամեն օր շաքար ու խաղալիկ կ'ուզէին, կուլային, դպրոց չէին երթար, իրիկուները փողոցներուն մէջ կը սլքատային, վերանին գլուխին կ'աղտոտէին: Կիրակոս միշտ խրատ կուտար անոնց որ խելօք կենան, անառակութիւն չընեն: Անոնց ձեռքէն կը բռնէր դպրոց կը տանէր, անոնց մազերը կը սանտրէր, և այսպէս պզտիկ հայր մ'էր կարծես որ հոգ կը տանէր այն չարածիններուն վրայ... »:

Սակայն տղաքը կը քնանային, առջի բերան ուշադրութեամբ մտիկ ըրած էին, բայց այս նկարագրական, խրատական պատմութիւնէն կամաց կամաց սկսած էին ձանձրանալ, այնպէս որ աչքերնին

տակաւ ծանրացած և վերջապէս գոցուած էին: Հայրիկը տեսաւ, ինքը ուզած էր այս պատմութեան մէջ գեղեցիկ և բարոյական յորդորներ տալ անոնց, բայց այդ անհամ պատմութիւնը՝ որուն մէջ ոչ բէրի կար, ոչ աւազակ՝ անախորժ եկած էր անոնց: Հատկապէս հայրիկը եւ անմիջապէս նկարագրութիւնը թողլով՝ անցաւ բուն պատմութեան:

« Տարի մը շատ ցուրտ ըրաւ, ըսաւ հայրիկը ուժով մը հազալով որպէս զի տղաքը արթնան. շիշերուն մէջ ջուրերը սառեցան և բոլոր սափորները ճաթեցան: Աղքատները շատ բան քաշեցին այն տարին. Կիրակոսին ծնողքն ալ շատ նեղուեցան. ծովը սառ կապած էր եւ ձուկ չէր ելներ. շատ գիշերներ անօթի անցուցին:

« Բարեկենդանը եկաւ. նուազարաններով, դիմակաւորներով, աղմուկով լեցուն էին փողոցները. հարուստները տեսակ տեսակ խաղալիքներ և ուտելիքներ տարին իրենց զաւակներուն: Ուրախութիւնը, զուարճութիւնը չափ չունէր: Բայց Կիրակոսը ուրախ չէր. հայրը չէր կրցած ստակ վաստկիլ ան ցուրտին. գըրպանը պարապ, ձեռքը պարապ, փորը պարապ, սուն եկած էր բարեկենդանին գիշերը. Կիրակոսին մայրը տեսնելով որ հաց չէր բերած, սկսած էր լալ. պզտիկ եղբայրներն ու քոյրերն բան մը չէին հասկնար և հայրիկին վրայ վազելով՝ շաքար, խաղալիք կամ հաց կ'ուզէին անկից: Կիրակոս իւր փոքր հասակովը շատ աղէկ կը հասկնար աղ. բաները. իրեն սիրան ալ ելաւ, և քիչ մնաց պիտի լար, բայց պզտիկներն ալ չտրամեցնելու համար արցունքները դսպեց և անոնց ձեռքէն բռնելով ներսի խոցը տարաւ, որպէս զի հայրիկը չնեղացնէն: Հոն սուտ ու փուտ խօսքերով համուզեց զանոնք և հանդարտեցուց: Կիրակոս բնաւ սուտ չէր խօսէր, բայց այն գիշերը սուտ խօսեցաւ պզտիկները միմի արեւու համար: Ըսաւ անոնց, « Համբերեցէք, մի՛ լաք, գացէք պառկեցէք անկողիններուդ մէջ. Աստուած բոլոր ուղածներնիդ պիտի զրկէ ձեզի, եթէ խելօք կենաք: » Տըղաքը հաւատացին և գացին պառկեցան: Կիրակոս մինակ մնաց. ինք չէր կրնար քնանալ. սիրտը արտում, աչքերը արցունքով լեցուն, իւր եղբարց անկողիններուն քով արթուն նստած կը մտածէր. « Տէ՛ր Աստուած, կ'ըսէր ինքնիրեն, ինչո՞ւ իմին հայրիկիս հաց չես տար, անիկա բարի մարդ մըն է. մէկուն գէշութիւն ըրած չունի. ամեն օր կ'աշխատի. ամեն կիրակի եկեղեցի կ'երթայ քեզի աղօթք կ'ընէ. ինչո՞ւ անիկայ երեսն ձգեր ես: Արդեօք ե՞ս մեղաւոր եմ, յանցա՞նք մը ըրած եմ արդեօք, և անոր պատիժն է աս. եթէ ես եմ պատճառը, ես անօթի կը մնամ. իմ փոքրիկ եղբայրներուս համար միայն գոնէ հաց ու խաղալիկ խրկէ, ո՞վ Աստուած... » Եւ այսպէս ըսելով կուլար խեղճ Կիրակոսը, բայց ցած ձայնով,

վախնալով որ պզտիկները կ'արթնան : »
 Հայրիկը կեցաւ . տղաքը ալ չէին քը-
 նանար . աչքերնին մեծ մեծ բացած մը-
 տիկ կ'ընէին հազիւ շունչ առնելով . ալ
 կը սկսէին ախորժեղ այս պատմութենէն .
 Կիրակոսին խեղճութիւնն ու խօսքերը
 իրենց փոքր այլ զգայուն սիրտը շար-
 ժած էր :

Այս ազդեցութիւնը հաճելի երեւցան
 Հայրիկին . խնդալով մը նայեցաւ անոնց
 յաղթական ճարտասանի մը նման , իւր
 լայն ու կարմիր թաշկինակին մէջ անգամ
 մը խնջեց իւր անազին քիթն , և ապա
 շարունակեց .

« Կիրակոս՝ այսպէս գլուխը կախած ,
 թեւերը կուրծքին վրայ ծալած , սիրտը
 կտորած , կը մտածէր , երբ յանկարծ
 պատուհանէն ներս սև թռչուն մը մտաւ
 լայն թեւերով և երկայն կտուցով . Կի-
 րակոս նախ վախցաւ և դռնէն դուրս
 փախչիլ ուզեց , այն ատեն թռչունը գե-
 ղեցիկ կնկան մը փոխուեցաւ և անոր մօ-
 տենալով մազերը շոյեց և ըսաւ . « Մի
 վախնար տղաս , ես քու բարեկամդ եմ ,
 լսեցի քու խօսքերդ , տեսայ քու ար-
 ցունքներդ , գիտեմ քու վիճակդ և քու
 ուղածներդ , գիտեմ նաև որ դու բարի
 տղայ մըն ես , ես կը սիրեմ բարի տղայ-
 քը . ետեւէս եկուր : » Կիրակոս չէր
 համարձակէր . կնիկը գրկեց զան և պա-
 տուհանէն դուրս ցատկեց . հոն թռչու-
 նի կերպարանք առաւ նորէն և Կիրակոսը
 իւր թեւերուն վրայ նստեցունելով սկը-
 սաւ . օդին մէջէն թռչելու Կիրակոս , սիր-
 տը վախով լեցուն , շուարած , անոր կըռ-
 նակը կծկտած էր : Թռչունը արագ ա-
 րագ կը թռչէր . գիշերը շատ մութ էր
 և Կիրակոս ուր երթալը չէր տեսներ ,
 Բաւական ատեն գացին , գացին , գացին
 երկուքն ալ . յանկարծ թռչունը կեցաւ .
 Կիրակոս վախէն կը դողար : Թռչունը
 թեւերուն վրայէն վար առաւ զայն և ե-
 րեք անգամ կոկորդէն ձայն մը հանեց .
 եօթը հատ խոշոր բերինք վազեցին ե-
 կան անոր չորս կողմը շարուեցան մէկ
 մէկ լայտեր բռնած . ագ լայտերնե-
 րուն լուսովը Կիրակոս տեսաւ որ ըն-
 դարձակ դաշտի մը վրայ են . շատ մութ
 էր չորս կողմը . երկինքը գոց էր ամպե-
 րով . հեռուն դաշտին ծայրը լոյս մը կ'ե-
 րէր : Սև թռչունը տարօրինակ լեզ-
 ւով մը կը խօսէր ոգիներուն հետ , որք
 կը պատասխանէին իրեն անձոտի աղա-
 զակներով : Վերջապէս ամենքն ալ լռե-
 ցին . թռչունը թեւերը բացաւ և անե-
 րկոյթ եղաւ : Ոգիները Կիրակոսը իրենց
 առջեւ ձգեցին և ուղղուեցան դէպի այն
 լոյսն որ հեռուն կերեւար : Քաղցին ,
 քաղցին , քաղցին , երեք ժամ ամբողջ
 քաղցին և հասան հաստ ու բարձրիկէ
 պատի մ'առջեւ որ դաշտին մէկ ծայրէն
 միւսը կ'երկնար : Այդ պատին ետեւ ,
 մութին մէջ , Կիրակոս անազին աշտա-
 րակ մը նշմարեց որուն գագաթը , մին-
 չեւ ամպերը կ'ընէր . այն գագաթին
 վրայ մեկ կրակ մը կը վառէր որուն բո-
 ցերը օձի պէս կը կլորնային և ասդին

կը նետուէին հովին պատճառաւ : Այն
 սև մութին մէջ ուրուականի պէս կե-
 ցած ագ աշտարակը տեսնելով Կիրակո-
 սին վախն աւելցաւ : Ոգիներէն մէկը մօ-
 տեցաւ պատին և երեք անգամ զարկաւ
 երկաթէ անազին դրան մը : Քանի մը
 վայրկեանէն ծխնինքը ճռնչեցին , բաց-
 ուեցաւ դուռը և սեմին վրայ երեւցաւ
 ճերմակ լաթի մէջ վաթթուած երկայ-
 նահասակ և նիհար կին մը : Ոգիները
 բարեւեցին զինքը և ներս մտան : Քա-
 ռասուն դռներէ՛ անցան և ամեն դրան
 քով հանդիպեցան երկայնահասակ և նի-
 հար պահապանի մը : Քառասներորդին
 առջեւ կատաղի հրէշ մը կեցած էր , եր-
 կայն և խառն ի խուռն մագերով , կրա-
 կի պէս աչքերով , սուր ակռաներով ,
 պատառուղ մագիլներով , ձեռքը մեծ նի-
 զակ մը բռնած և բերանը բացած ատեն
 բոցեր դուրս կ'ընէին : Կիրակոսը տես-
 նելուն նիզակը վերցուց , ակռաները կը-
 ճըրտեց և քիչ մնաց որ անոր վրայ պի-
 տի յարձակէր . Ոգիները թող չտուին
 ըսելով որ ծանօթներէն է ագ տղան և
 այն ոսկիէ մեծ դուռը բանալով կամա-
 ցուկ մը Կիրակոսը ներս հրեցին և իրենք
 աներկոյթ եղան : Կիրակոս ինքզինքը
 դուռը ընդարձակ սրահի մը մէջ , որուն
 ձեղունէն անհամար կանթեղներ կախ-
 ուած էին . ապա , հիացած սրահին
 չորս պատերուն կը նայէր . պատին մէ-
 կը ամբողջ ծածկուած էր տեսակ տեսակ
 դոյնզոյն դիմակներով . միւսին վրայ
 կախուած էին անթիւ ու անհամար խա-
 ղալիկներ . երրորդին վրայ շարուած էին
 շաքարով , հացով , համագամ ուտելիք-
 ներով լեցուն լիտովներ . չորրորդը զար-
 դարուած էր ոսկիի քսակներով : Սրա-
 հին անկիւնը փառաւոր գահ մը կար
 ամբողջ աղամանդէ , զմբուխտէ շինուած
 և թագուհիի երեւոյթ ունեցող կին մը
 նստած էր անոր վրայ . մինչեւ ձե-
 ղունը կը հասնէր այս կնկան գլուխը ,
 որուն վրայ ծանր քարերով զարդար-
 ուած մեծ թագ մը դրած էր :


Կանաչ քօղ մը ձգած էր իւր երեսին
 վրայ և թէ արևնի դոյն լաթի մը մէջ
 ծածկած էր ամբողջ մարմինը : Չեռքը
 խոշոր գաւազան մը բռնած էր որուն վը-
 րայ երկու հաստ օձեր փաթթուած էին :
 Ոտերը դրած էր ուժով և մագոտ առ-
 լւծի մը վրայ որ գետինը պառկած կը
 քնանար : Կիրակոսը տեսնելով քիթն տա-
 կէն խնդաց այն կնիկը և այսպէս ըսաւ
 անոր՝ « Ես ոգիներուն թագուհին եմ .
 քու ողբերդ լսեցի , քու բարի տղայ մը
 ըլլալդ գիտէի , անոր համար ծառաներէս
 մէկը զրկեցի որ զքեզ հոս բերէ : Կու-
 ղեմ որ աղուսը բարեկենդան մը ընես
 դուն ալ . Առ սա հինգ դիմակները . հինգ
 եղբայր էք դուք : հագուեցէք , զուար-
 ճացէք և զիս օրհնեցէք : Առ սա հինգ
 սուսի խաղալիկները . խաղացէք հինգեր-
 նիդ ալ , ժամանակ անցուցէք , և զիս
 օրհնեցէք : Առ սա եօթը պարկ ուտե-
 լիքները և եօթերնիդ մէկ եղէք աղուսը
 խնջոյք մ'ըրէք և օրհնեցէք զիս : Առ սա

խոշոր ոսկիի քսակը և հայրիկիդ տուր .
 թող ալ չաշխատի և այս ստակով ձեզ
 խնամէ և զիս միշտ օրհնէ : Բարի եղի՛ր
 նորէն որ այսպէս վարձատրուիս , և զիս
 մի մոռնար : » Եւ իրաւքնէ բոլոր աս
 ըսածները տուաւ Կիրակոսին . ապա ե-
 րեք անգամ ոտքը դետինը զարկաւ . սը-
 րահին տակէն ութը հատ սև թռչուն-
 ներ ելան . եօթը հատը պարկերը , քը-
 սակները , դիմակները առին . ութերոր-
 դըն ալ Կիրակոսը կռնակը առաւ , և երբ
 թագուհին նշան ըրաւ , ամենքը մէկէն
 սրահէն դուրս ելան , անցան նորէն այն
 քառասուն դռներէն , այն հաստ պատէն
 և հասան այն ընդարձակ դաշտը : Երեք
 չորս ժամ թռչելէ վերջ փոքր խուռը
 հասաւ ճիշդ Կիրակոսին տան առջև , Հոն
 թողուցին պարկերը , քսակները , դի-
 մակները և ամենքը մէկէն թռան գացին
 աներկոյթ եղան : Կիրակոս , որուն սիր-
 տը հիմա ուրախութեամբ միայն կ'սկսէր
 լեցուիլ , մէկէկ մէկիկ ներս նետեց պա-
 տուհանէն թռչուններուն բերածները , և
 անոնցմէ վերջը ինքն ալ ներս մտաւ : Պղզ-
 տիկները դեռ կը քնանային խուռին մէջ :
 Կիրակոս կամաց մը ներսի սենեակը գը-
 նաց . հայրիկն ու մայրիկն ալ կը քնանա-
 յին բազմոցին վրայ ինկած : Կիրակոս ա-
 ռանց ձայն հանելու բոլոր այն պարկերը
 քսակները , դիմակները սենեակին ան-
 կիւնը դրուած սեղանին վրայ շարեց :

« Ալ ի՞նչպէս նկարագրեմ ինչ որ ըզ-
 գացին առտուն տղաքն ու ծնողքը այդ
 ամեն բաները տեսնելով . հայրիկն ու
 մայրիկն ապա , շփոթած , չէին հաւա-
 տար իրենց աչքերուն : Պզտիկները այն-
 չափ չզարմացան , « Աստուած պապան
 զրկեր է մեր խաղալիկները » ըսին և ու-
 րախութեամբ վաղեցին սեղանին քով :
 Կիրակոս պատմեց իր գլխուն եկածները ,
 նկարագրեց իր գիշերուան ճամբորդու-
 թիւնը , ըսաւ ոգիներուն թագուհիին
 խօսքերը : Հայրիկն ու մայրիկը և Կիրա-
 կոսը ծունկ չոքեցան այն ատեն սենեա-
 կին մէջտեղը և շնորհակալ եղան Աստու-
 ծոյ և օրհնեցին ոգիներու թագուհին :
 Յետոյ սքանչելի բարեկենդան մ'ըրին
 այն ուտելիքներով և ստակներով . քա-
 ռասուն օր քառասուն գիշեր կերան խը-
 մեցին զուարճացան . և այդ բարեկեն-
 դանին օրէն սկսելով մինչեւ իրենց մահը
 հանգիստ և երջանիկ կեանք անցուցին : »

Այս խօսքերով հայրիկը վերջացուց իր
 պատմութիւնը . ուրիշ անգամներ պատ-
 մութիւնը կը լնցնէր « Երեք խնձոր ին-
 կաւ երկինքէն » ըսելով . այս անգամ
 մոռցաւ ըսելու , բայց աւելի աղէկ ըրաւ .
 իւր երեք զաւակներուն խնձորէ աւելի
 կարժիր ու գեղեցիկ սյուտերէն երեք հատ
 անոյշ համբոյր առաւ ի վարձատրութիւն
 իւր այս երկայն պատմութեան :

ԱՐՄԱԿ ԶՕՊԱՆՆԱՆ



ԼՈՒԾՈՒՄԸ ԹԻՒ 1 ՀԱՆԵԼՈՒԿԻ

Պարագ	Ներհ-	Պարագ
Մամ	»	Մամ
Քաղաք	»	Քաղաք
Մագաժ	»	Մագաժ
Պապ	»	Պապ
Մամ	»	Մամ
Լինիլ	»	Լինիլ
Կատակ	»	Կատակ

Սոյն հանելուկը լուծող չեղաւ

ԼՈՒԾՈՒՄԸ ԹԻՒ 2 ՀԱՆԵԼՈՒԿԻ

1	6	3	4	5	7	2
3	2	1	5	7	4	6
2	4	5	6	1	3	7
6	1	2	7	3	5	4
7	5	6	3	4	2	1
4	3	7	1	2	6	5
5	7	4	2	6	1	3

ԼՈՒԾՈՒՄԸ ԹԻՒ 3 ՀԱՆԵԼՈՒԿԻ

ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԻՒՆ

Մատ, կուշ, թիակ, բամպակ, բանա, Ապակի:

Ձոր լուծեցին, Օրերդ Արաբսի Պ. Եղերձեան, Քատր գիւղ. — Պարոնայք Պիմէն Գ. Զարդարեան, Մագրի գիւղ. — Ե. Շահինեան, Քատր գիւղ. — Ա. Բալուեան. — Մկրտիչ Յ. Ալլըճեան. — Կարապետ Ն Սիրաքեան. — Օր. Եղերձեան Սարգիսեան, Մագրի գիւղ. — Օր. Վերթիք Պ. Կոստանդեան, Աղբիանուպոլիս. — Օր. Ազնիւ Ս. Ստեփանեան, Աղբիանուպոլիս. — Ուսանող Պատանին. — Վահան Հ. Մոստիչեան Իւսկիւտար:

ԼՈՒԾՈՒՄԸ 1777. ԽՆԳՐՈՅ ԲՈՒՄԱՍԱՆԻ

Ենթադրենք որ՝ ծախսողն իւրաքանչիւր թաշկինակի համար p ֆրանք կուզեր, որով p թաշկինակի համար ալ p² ֆրանք: Իսկ գնողն տուած էր 6 հատի համար նորա պահանջածէն 1 ֆրանք նըուազ, այսինքն p²-1 ֆրանք, այսպէստով իւրաքանչիւրն ալ 1 ֆրանք նուազ եկած է: Խնդրոյն սոյն սոյնմանը կուտայ մեզ, հետեւեալ երկրորդ աստիճանի հաւասարութիւնն,

p-1 = (p^2-1)/6

Ձոր ըստ օրինի լուծելով կը գտնենք, p=5

Ուրեմն ծախսողն իւրաքանչիւր թաշկինակի համար կ'ուզէ եղեր 5 ֆրանք:

ԱՌԵՂԾՈՒՄ

- 1 Բառ մի եմ ես հնգատու, Գոյներս փայլուն վառ ի վառ.
- 2 Թէ գըլխատել զիս ուզես, Բոլոր գոյներս կը խըլես, Եւ ներկելով լոկ կանաչ՝ Կեր կընես զիս պաճարաց:
- 3 Իցիւ ինձի խնայէիր, Գլուխս անվընաս թողէիր, Միայն թեւերս հանէիր, Ոտիցըս տեղ գընէիր. Ո՛հ, այն ատեն խիստ յարգի Գըրազիր մը կ'ըլայի:

4 Բայց յետ այս նոր պաշտօնիս Թէ գըլխատել կամիս զիս, Ալ կ'ըլամ ես գըրսեցի Եւ անձանօթ ամենի:

5 Իսկ եթէ ոտքն իմ վերջին Փոխանակես իմ գըլխին, Տուրուբերան այն ատեն Կը փոխադրես զիս անդէն, Ուր կը լինիմ պատմական: Մեծ գաւառ մի պատուական: Թ'և զիս այսչափ տի տանջես, Տեղէ ի տեղ տի փոխես, Բայց ես ալ քեզ ապաքէն Պիտի տանջեմ չարչարեմ Մինչեւ որ զիս լաւ ճանչնաս Եւ մրցանակդ ըստանաս:

Վ. Ն. Յ. ԹՈՐՈՍԵԱՆ

ԹՇՈՒԱՌՆԵՐ

ԵՐԿՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՊԱԳԿԵՐԱԶԱՐԴ Թարգմանիչ ԳՐԻԳՈՐ ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ Հրատարակիչ ՆՇԱՆ Կ. ՊԵՐՊԵՐԵԱՆ ԵՍԹՆԵՐՈՐԴ ՀԱՏՈՐՆ

Ի լոյս ընծայուեցաւ: Գինն է 14 շրշ: Եօթ հատորն ի միասին 70 շրշ: Գիմել հանդիսի տպարանը: Պոլիս, Էսկի Զապթիէ ճառագէտի թիւ 63:

ՄԵՋԵԼԼԵ

Կ Ա Մ

ՕՍՄԵՆԵՆ ԲԱՂԱՔԱՅԻՆ ՕՐԻՆՏԻՐԻՔ Թարգմանեաց

Ա. ՆԻԿՈՂԱՅՈՍ ԹՈՐՎԱՅԵԱՆ

Պէրպէրեան տպարանէն մաքուր տըպագրութեամբ ի լոյս ընծայուած է Մէճէլլէի Հայերէն թարգմանութեան առաջին հատորն, որ կը պարունակէ Մէճէլլէի խմբագրութեան յանձնախմբին Տեղեկագիրն (մագալթա), իրաւագիտական հիմնական սկզբունքներն (Գալիտի ֆրագւըլէի) վաճառմանց գիրքն (Քիթապ-իւլ-պիւտու):

Թուրքերէն հայատառ բնագիրն եւս գրուած է հանդէպ Հայերէն թարգմանութեան:

Ազգ. Կեդր. վարչութեան. Պատ. Ուսումն. Խորհուրդն յատուկ վերադրով հաստատած է սոյն թարգմանութեան հարազատութիւնն:

Այս աշխատասիրութիւն, որով զգալի պակաս մի կը լեցուի ի մեզ, ոչ միայն մեծ պատիւ կը բերէ թարգմանչին, այլ և առ ազգն իրական ծառայութիւն մի մատուցանել կը նշանակէ:

Ամբողջ գործն պիտի բաղկանայ հինգ հատորներէ, որք ըստ մեծի մասին պատրաստուած լինելով պիտի հրատարակուի հետագեալ:

Կեդրոնատեղին է Մահմուտ-Բաշա, Պէոյիւր-Եըլազ խան, վերնայարկ թիւ

10: Կը գտնուի բոլոր Հայ գրավաճառաց ըով ի Բերա Պ. Վայսի գրատունն ի գին 10 դահեկանի:

Ազգ. վարժարանաց և Ազգ. պաշտօնական հաստատութեանց համար գոհացուցիչ գեղջ կը լինի:

ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑԱՐԱՆ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ

Յօրինեց — Մ. ՄԱՄՈՒՐԵԱՆ

Հանդիսի տպարանէն ի լոյս ընծայուեցաւ Մեծ. Մ. Մամուրեան էֆէնտի սոյն նոր և բազմապատկեր ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑԱՐԱՆ, մաքուր տպագրութեամբ և գեղեցիկ կազմով:

Փոքր մանուկները, որք Բերականը աւարտելէ յետոյ չունէին իրենց կարողութեան յարմար ընթերցանութեան գիրք մը, աւասիկ սոյն պատկերազարդ Ընթերցարանն պիտի ունենան այսուհետեւ, որու մէջ պիտի գտնեն փոքրիկ պատմութիւններ, ստանաւորներ, հանելուկներ և զանազան գիտելիքներ, որք գեղեցիկ կերպով դասակարգուած են աստիճանաբար:

Կը յանձնարարենք Մեծ ուսուցչաց սոյն Ընթերցարանն, որու պակասն շատ փամանակէ ի վեր զգալի եղած էր, և զոր կը ընու բազմահմուտ ուսուցիչն:

Կեդրոնատեղին է Հանդիսի տպարանը և կը գտնուի ամէն հայ գրավաճառաց ըով: Գինն է 2 շրշ: Շատ գնողներու գոհացուցիչ գեղջ կը լինի:

Ծ Ա Ղ Ի Կ Մ Ա Ն Կ Ա Ն Ց

Կը հրատարակուի տետր առ տետր 8 երեսէ բաղկացեալ 15 օրը միանգամ Տարեկան շքինն և կանխիկ 2 արծաթ մեճիա Պոլսոյ համար: — Գաւառաց համար 45 դահեկան: 4 բուրջի Ռուսաստանի համար: — Մէն մի տետրակին գինն է 400 փարսյ:

Ըստ անորդագրութեան տեղերն են՝ Կ. Պոլիս Էսկի Զապթիէ ճառագէտի, թիւ 63. Հանդիսի խմբագրատունը. — Կամուրջի գլուխ ջրավաճառ Պոզոս և Յակոբ աղայից խանութները: Աղբիանուպոլիս. — Արամ էֆ. Սըլմեճեան. Աղբիանուպոլիս. — Արթ. Ղեւոնդ-բէշյ. Փափազեան Ատարազար. — Յովհ. էֆ. Յարութիւնեան. Աֆիոն Գարահիսար. — Յովհ. էֆ. Մէլմարեան: Գահիրէ. — Յաւազգիմուսէր ընկերութիւն. Երզնկա. — Մեծ. Սմբ. Միհրան էֆ. Աստուրեան. Եօղկաթ. — Միհրան էֆ. Քիւրքճեան. Զմիւռնիա. — Պ. Յովհ. Խ. Շահումեան. Թիֆլիզ. — Մեծ. Սմբ. Աղբիւր Հանդիսի. Մանիսա. — Մկրտիչ էֆ. Կերճակեան. Մարտուն. — Յ. Թ. էֆ. Գայեան. Նիկիոմիդիա. — Յակոբ էֆ. Տէր Աղաբեան. Ռոստոթոյ. — Ռուբէն էֆ. Գօրանճեան. Սամսոն. — Միհրան էֆ. Քիւրքճեան. Սերասախա. — Նշան էֆ. Թահմիզճեան. Սիմֆերօք. — Արթ. Օգսէնախոս-բէշյ. Կոպչակճեան. Տրապիզոն. — Նշան էֆ. Գայեան. Օրտու. — Գեորգ էֆ. Կիւրեան.

ԱՐՏՈՒՑՏԵՐ — Ա. ՍԱՔԱՅԵԱՆ

Տպագրիչ և Հրատարակիչ ՆՇԱՆ Կ. ՊԵՐՊԵՐԵԱՆ Պոլիս, Էսքի Զապթիէ ճառ. թիւ 63

